



Երևան, 12 Նոյեմբեր, 2018

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՔՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, կուր ինձ իմասպութիւն վրարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂԱՌՈՍ 34

ԳՈՀՈՒԹԻՒԽԻՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Անդադար Տէրը պիտի օրինաբանեմ.

անոր օրիներգութիւնը

շրթներուս վրայ պիտի ըլլայ շարունակ:

Տէրն է միակ պարծանք.

թող փառապեալները լսեն եւ ուրախանան:

Ճաշակեցէք, եւ պեսէք՝ թէ ինքան քաղցր է Տէրը.

Երանի՝ անոր՝ որ Տիրոց կ'ապահինի:

Տիրոց երկիւղը ունեցէք, դուք՝ ով սուրբեր.

անոր երկիւղը ունեցողները ոչ մէկ բանի կարօպ են:

Եկէք, որդեակներ, միիկ ըրէք ինծի,

եւ ես ձեզի սորվեցնեմ՝ թէ ինչ է Տիրոց երկիւղը:

Կ'ուզե՞ս երկար կեանք ունենալ,

կ'ուզե՞ս բարօր օրեք պեսնել.-

Լեզուդ չարախօսութեան մի՛ ծառայեցներ,

շրթներդ բնաւ թող նենզութիւն չխօսին:

Հեռու մնա չարիքէն, եւ բարիք ըրէ,

խաղաղութիւն կամեցիր եւ զայն հետապնդէ:

Տիրոց աքքերը արդարներուն վրայ կը հսկեն,

ականջները միշտ պապրասպ են անոնց աղաչանքը լսելու:

Սակայն Տէրը հակառակ է չարագործներուն,

որոնց յիշապակն իսկ պիտի չնշէ այս աշխարհէն:

Երբ արդարը օգնութիւն կ'աղաղակէ Տէրը կը լսէ.

եւ զայն կ'ազափէ իր բոլոր նեղութիւններէն:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, սուրբ աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւեն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,
աշ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,
ի նստիլ ի տան, ի զնալ ի ճանապարհ,
ի ննջել եւ ի յառնել, զի սի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒԱՆ ՆԻԹԸ

ՀՅ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՋԵԱԼԻ ԸՆԴԱՄԱՐԱԿԱՆ Ա ՆԱՄԱԿ

ԳԼՈՒԽ 4:17-21

ԱՍՏՈՒԱԾ ՍԵՐ Է - ԿԱՏԱՐԵԱԼ ՄԵՐԸ (4:17-21)

Սիրոյ Առաքեալ, Յովհաննէս, կրկնութեան գնով կը յիշեցնէ, որ «Ասպուած սէր է: Ով որ սիրոյ մէջ կը մնայ՝ անիկա Ասպուծոյ միացած կը մնայ եւ Ասպուած ալ՝ իրեն միացած» (16 հմր): Այսինքն՝ ով որ Ասպուծոյ մէջ կը մնայ, Ասպուծոյ միացած կը մնայ: Ասպուծոյ միացած մնալ, նաև կը նշանակէ Քրիստոսի միացած մնալ: Իսկ Քրիստոսի միացած մնալ կը նշանակէ պարուղ փալ, ինչպէս Քրիստոս ինք կ'ըսէ: «Ինձի միացած մնացեք, որպէսզի պարուղ փաք, որովհետեւ առանց ինձի չէք կրնար պարուղ փալ» (Յովհ 15:1-4):

«Եթէ Ասպուծոյ հանդէպ սէրը այսպէս կապարեալ է մեր մէջ, դափասփանին օրը համարձակ կերպով կը կանգնինք Ասպուծոյ դիմաց, որովհետեւ այս աշխարհի մէջ կ'ապրինք ճիշդ այնպէս՝ ինչպէս Քրիստոս ինք ապրեցաւ» (17 հմր): Այս խօսքին նմանօրինակ արդայայփութեամբ Յովհաննէս Առաքեալ կ'ըսէ. «Քրիստոսի միացած մնացեք, որպէսզի իր գալսպեան օրը երբ ինք յայփնուի՝ ամօրով չմնանք, այլ համարձակօրէն կանգնինք իր դիմաց» (Ա Յովհ 2:28): Սա կը նշանակէ, Ասպուծոյ միացած մնալ, կը նշանակէ Քրիստոսի միացած մնալ: Ասպուծոյ միացած մնալ եւ Քրիստոսի միացած մնալ, երբ Ասպուած ինք սէր է, ուրեմն սիրոյ միացած մնալ կը նշանակէ ամրողութեամբ, այն սէրը որ Ասպուծոյ իսկ պարզեն է: Ի՞նչպէս կարելի է որ մեր մէջ Ասպուծոյ հանդէպ սէրը կապարեալ է: Առաքեալը վերի հափուածին մէջ ըսաւ. «Եթէ իրաք սիրենք՝ կը նշանակէ թէ Ասպուծոյ հանդէպ սէրը մեր մէջ կապարեալ է» (12 հմր): Ուրեմն Ասպուծոյ սէրը մեր մէջ փեղ գրած իր կապարելութեան կը հասնի երբ այս սէրը կը կիսենք իրարու հետք: Ասպուծոյ սէրը փեղ գրած կրնայ ըլլալ մէջս, բայց բակաւին կապարելութեան հասած ըլլար, պէսք է որ այդ սէրը կապարելութեան հասնի: Այլապէս, Առաքեալը պիտի ըսաւ. Եթէ սէրը այդ կապարելութեան հասած չէ, եւ կապարելութեան կը հասնի նմանը սիրելով, ուրեմն սուր խօսած կ'ըլլանք երբ կ'ըսենք մենք զԱսպուած կը սիրենք, բայց այդ սէրը մեր նմաններուն նկարմամբ չենք արփայայեր (20 հմր): Միևս կողմէ, Առաքեալը երբ կ'ըսէ. «Ասպուծոյ հանդէպ սէրը այսպէս կապարեալ է մեր մէջ», յաճախ կապարեալ բառը կրնայ շփոթեցնել, բայց նաև կարելի է հասկնալ որպէս ամրողական, հասունութեան հասնելու, այդ սիրոյ մէջ մեծնալու: Եւ այդ է Ասպուծոյ ներգործութիւնը մեր կեանքերուն մէջ, որ Ասպուծոյ սէրը մեր մէջ ամրողանայ, հասունութեան հասնի, նոյն այդ սիրոյ մէջ մեծնալու:

1. Այսպիսի սէր մը միայն Ասպուծոյ նախաձեռնութեամբ կ'ըլլայ: Այսպիսի սիրոյ դիմաց մեր արփայայփութիւնը, որ մենք ալ կը սիրենք զԱսպուած:
2. Այսպիսի սէր մը մեր մէջ կը ափեղծէ վսփահութիւն: Համարձակ կերպով կը կագնինք Ասպուծոյ դիմաց: Վսփահութիւն, ինչ որ կու փայ մեզի համարձակութիւնը Ասպուծոյ հետ մեր կապին: Կու փայ մեզի համարձակութիւնը, ինչ որ չունենք, եւ կամ վախն ու անորոշութիւնը ունենք կամ ունինք վաղուան նկարմամբ: Որովհետեւ պիտի գայ ժամանակը, երբ համարձակ կերպով պիտի կանգնինք Քրիստոսի դիմաց, որուն բան մը չունինք պահելիք, բան մը չունինք վախնալիք, մանաւանդ երբ այդ սէրը հասած է մեր մէջ կապարելութեան, ամրողական վիճակին: Այնպիսի համարձակութիւն մը, որ ինչ որ խնդրանք իրմէ՝ կը սպանանք (Ա Յովհ 3:21): Ահա Առաքեալը յսփակեցում մը կ'ընէ ըսելով. «Քրիստոսի զալսպեան օրը նաև դափասփանի օրն է» երբ Քրիստոս իր փառքով պիտի յայփնուի: Այս բացաբրութեամբ Յովհաննէս Առաքեալ յսփակեցումն է որ կ'ընէ, Քրիստոսի երկրորդ զալուսփին հետք կապուած: Եգեկիէ 9:6 որ կը ներկայացնէ Ասպուծոյ դափասփանը: Հարցում: Կը հաւաքանք դափասփանի օրուան: 2 Թես 1:5-10: Ինչո՞ւ եւ ինչպէս ունինք այդ համարձակութիւնը դափասփանի օր, «որովհետեւ այս աշխարհի մէջ կ'ապրինք ճիշդ այնպէս՝ ինչպէս Քրիստոս ինք ապրեցաւ» (17 հմր): Այսինքն՝ Քրիստոսանման կեանք մը ապրելու:
3. Այսպիսի սէր մեզմէ կը վանէ, կը հեռացնէ ամէն փեսակի վախ: Յովհաննէս Առաքեալ շարունակելով կ'ըսէ. «Ահա այդպիսի սէր ունեցողը վախ չունի, որովհետեւ կապարեալ սէրը ամէն վախ կը փարապէ: Արդարեւ, վախը պարիժի հետք կապ ունի, եւ ով որ կը վախնայ՝ սիրոյ մէջ կապարեալ չէ» (18 հմր): Միրոյ մէջ կապարեալ ըլլալ, ամրողական ըլլալ կը նշանակէ Ասպուծոյ պարուիրանները գործադրել, ընել այն ինչ որ հաճելի է իրեն: Արդ, ով որ Ասպուծոյ

պարուիրանները կը գործադրէ՝ Ասպուծոյ միացած կը մնայ եւ Ասպուած ալ՝ իրեն: Իսկ Ասպուծոյ միացած ըլլալ, կը նշանակէ Սիրոյ

մեջ ըլլալ, որովհետեւ Ասպուած սէր է: Ուրեմն, ինչո՞ւ վախնալ: Միւս կողմէ, սակայն, զգուշա ըլլալ, երբ նոյն Ասպուածաշունը կը սորվեցնէ որ մարդիկ պէտք է ասպուածավախ ըլլան, Ասպուծոյ երկիւղը ունենան: Արդեօք զիրար հակասող արփայայրութիւններ ե՞ն: Ընդհակառակը: Առակաց զիրքը կ'ըսէ. «Իմասպութեան սկիզբը Տիրոց վախն է» (9:10): Իսկ Սաղմոսներգուն կ'ըսէ. «Եկեք եւ սորվեցնեմ ձեզի, թէ ինչ կը նշանակէ Ասպուծմէ վախնալ: Չարէն հեռու կեցիր եւ բարիք ըրէ» (34:11):

Ահա գործնական երեսը ցոյց կու դայ Յովիաննէս Առաքեալ երբ կ'ըսէ. «Այն մարդը որ կ'ըսէ՝ “Ես կը սիրեմ զԱսպուած”, բայց իր եղբայրը կ'ափէ, սրախօս մըն է» (20 հմբ): Ինչո՞ւ: Որովհետեւ «Ով որ չի սիրեր իր եղբայրը՝ որ կը դեսնէ, ինչպէս կրնայ սիրել զԱսպուած որ չի դեսներ» (20 հմբ): «Մինչեւ Քրիստոսի մեզի դուած պարուէրը սա է. «Ով որ զԱսպուած կը սիրէ, պէտք է իր եղբայրն ալ սիրէ» (21 հմբ):